

Նարդուրիւր ստորագրեցին Գերմանիոյ Նախարարապետ՝ Բիւլով, Աւստրիա-Հունգարիոյ դեսպան՝ Սէօգեններ եւ Իտալիոյ դեսպան՝ Լանծա։ Աւստրիա-Հունգարիոյ եւ Գերմանիոյ միջև 1879 Հոկտ. 7ին հաստատուած, Բայց 1888 Փետր. 3ին հրատարակուած Նիզակակցութիւնը հետեւեալ պայմանները կը դնէր. 1. Ի դիպուածի որ Ռուսիա երկու պետութիւններէն միոյն վրայ յարձակում ընէ, երկուքն ալ պարտական են իրենց ամբողջական զինուորական զօրութեամբն իրարու օգնելու. Բայց եթէ 2. ուրիշ ոեւէ պետութիւն մը (զ. օր Գաղղիա) իրենցմէ միոյն վրայ յարձակում սկսի՝ յարձակում չկրող դաշնակիցը յարձակման պիտի չմասնակցի, այլ չեզոք դիրք պիտի ըռնէ։

Իտալիա այս Նիզակակցութեան մէջ մտաւ 1887 Հոկտ. 1ին, Բիզմարկի եւ Կրիսպիի միջև եղած Փրիտրիկարուէի դիւանական բանակցութիւններէն ետքը. Այս դաշնակցութեան զօրութեամբ 1. Առաւորիս կը պարտաւորուէր ա) Իտալիոյ եւ Գաղղիոյ մէջ ծագած պատերազմի (յարձակողական կամ պաշտպանողական) ստեղծ չեզոք մնալու, բ) իտալիոյ՝ Միջերկրականի վրայ ունեցած շահերը դիւանագիտապէս ամբողջ զօրութեամբ պաշտպանելու եւ Բալկանի վրայ ամէն ձեռնարկութիւն Իտալիոյ հետ համաձայնելով ընելու։ 2. Իտալիս կը խոստանայ չեզոք մնալ աւստրիա-ռուսական պատերազմի ստեղծ։ Գերման-Իտալիական Նիզակակցութեամբ երկու պետութիւնք իր պարտաւորութիւն 1. յարձակողական պատերազմ չսկսիլ, 2. Ի դիպուածի որ Գաղղիա երկուքէն միոյն վրայ յարձակում ընէ, ամբողջ զօրութեամբ իրարու օգնել, եւ 3. եթէ Գաղղիա եւ Ռուսիա Գերմանիոյ կամ Աւստրիա-Հունգարիոյ վրայ յարձակում սկսի՝ Իտալիա կը պարտաւորուի ամբողջ զինուորական զօրութեամբն երկուքին ալ օգնելու։

Հանդերձ այսու Իտալիոյ տէրութեան երկից դաշնակցութիւններէ զուրս գտնուող Գաղղիոյ դաշինքն ու Նեալի արքունեաց հետ ունեցած Բարեկամական յարաբերութիւնները մեծ առհաստաչայ են տիեզերական խաղաղութեան։

Գերմանիա։ — Գերման դաշնա-

կցական պետութիւնը Յունիսի 19ին մեծ կորուստ մ'ունեցաւ յանձնի Ալբերտի՝ Սաքսոնիոյ Թագաւորին, որ կարճատեւ հիւանդութենէ մ'ետքը՝ փոխեցաւ յաշնանցն իւր 74ին տարւան հասակին մէջ։ Հանգուցեալն իրեն անմահ անուն յօրինեց Գերմանիոյ պատմութեան մէջ իբր տաղանդաւոր կառավարիչ ու մեծ զօրավար։ 1870—1871ին պատերազմին, բայց յատկապէս Սէն Պրիվայի, Բոմբնի եւ Սրտանի ճակատներուն մէջ՝ Բրուսիացուց ունեցած մեծ յաջողութիւնները՝ մեծաւ մասամբ սաքսոնական ուժածգաց հրամանատար Արքդքս. Ալբերտի ռազմագիտական արուեստին արդիւնքն էին։ Ալբերտ անգլաակ ըլլալով՝ Թագ ժառանգեց իւր եղբայրը — Գէորգ Ա. (ծն. 1828)։

Անգղիա։ Անգլիական պաշտօնաբանին Նախագահը՝ լորտ Սալիզբորի ամառայ 13ին իւր հրաժարականը տալով, իրեն յաջորդ կը կարգուի՝ իւր 54 տարեկան եղբորորդին — ԲէլՔուր, որ 1895է ի վեր գանձապետութեան պաշտօնը կը վարէր։



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿՆԸ

ԱՇԽԱՏԱՆԿԱՐԱԿԱՆ — Հայաստանի աշխատանքաւորութիւնը. 233։

ԳՐԱԿԱՆ — Մ. Խորենացու պատմութեան աղբերակ խնդիրը. 236։

ՀԱՆՆՈՍՈՒԿԱՆ — Գովապետն Նախապատմական գերեզմաններ. 240։

ՄԱՏՆԵՆԱՍՈՍՒԿԱՆ — Կորին վարդապետ եւ Նորին Թագմանութիւնը. 242։

ՊԼՏՄԱԿԱՆ — Շոխաբեթուաղիս քաղաքն ու ազգայինը 1848 եւ 1849ին յեղափոխութեան արմեն. 246։

ԿԵՆՍՍԵՐԱԿԱՆ — Բժիշկ Գոկո. Նահապետ Ռուսիան. 249։

ԱԶԳԱՅԻՐԱԿԱՆ — Հայ ժողովրդական դիցազնական վէպը. 252։

ԹՂԹԱԳՅՈՒԹԻՒՆ — Կեղծաւոր մատենախօսութիւն. 256։ — Գրական ժամանց. 259։ — Միութարեանց Զմիւռնիոյ վանատան դպրոցական քննութեան հանդէպ. 267։

ԼԵԶԻԿԱՆԱԿԱՆ — Արաբկիրի գաւառաբարձութ. 268։

ԲԱՆԱԲԱՆԱՆ ԳԵՍՈՒԹԻՒՆ 271։



ԿՐԵՏԱՐԱԿԻԶ ԵՐ ՊԵՏԱՍԽԱՆԱՅՈՒ ԽՄՈՒՆԿՈՐ

Կ. ՌԱՓԱՅԷԼ Կ. ՊԱՐՈՆԶ

ՎԻԵՆՆԱ, ԻՐԻԲԱՐԵԱՆ ԳԱՐԱՆ